

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՄԵԱՅ

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 11

15 Մեզումարտի 1899




ԿՈՍՏԱՆԴՎՈՒԹՈՒՆ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատկեր Ալի Ճառապէսը թիւ 20

1899







ՊՈՂԱՆ ՊԵՏՐՈՍ ՏԱ. ԲՈՄԱՆՈՒԻԼԵԱՆ

ԿԱԹՈՆԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐք ՏԱՆ ԿԻԼԻԿԻՅՑ

Ընդունակ ի 1899 Յուլիս 15

# ՊԱՏԿԵՐ

## ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՄԱՅԻՆ

Տասներորդ Տարի

Թիվ 44

15 Սեպտեմբեր 1899

## ՀԱՅ ԿԱԹՈՒՂԻԿԵ ՀԱՍՏԱԿՈՒԹԻՒՆ

—»—(ՓՓ)«—

Ամենապատիւ Հոգեւոր Տէրն՝ Տ. Պաւղոս  
Պետրոս մի էմիանուէլեան կը բարձրանայ այսօր  
այն Աթոռն՝ զոր թափուր եւ սգասքօղ թողած էր եր-  
ջանիկն յիշատակօք Առաքելաշնորհ լուսահողի տէրն  
Ստեփանոս Պետրոս Ժ. Կաթողիկոս Պատրիարք Տանն  
Կիլիկիոյ։ Աւելի շուտ փախաքելի էր անշուշտ տեսնել  
եւ հռչակել արժանաւոր յաջորդն՝ հայրակորոյս  
հասարակութեանն, սակայն այսպէս ժամանակն սահ-  
մանեց։

Հասարակութեան կրած անակնկալ հարուածն՝  
շտապահար մահուամբ Ազարեան Ա. Պատրիարքի,  
մինչ հազիւ սկսած էր շունչ առնել համասիրտ, մեծ  
եղաւ ապաքէն. ամեն ոք յուզուեցաւ, ամեն շունչ  
կասեցաւ, ամեն սիրտ տրոփեց։ Հասարակաց մի եւ  
նոյն շահն՝ հասարակաց հաւասար սէրն՝ յումանս ոչ

այնչափ զօրաւոր, և յոմանս անդր քան զչափն, հաւ կադիր զգացումներ ներշնչեցին մեր մէջ։ Այսպէս կընամ բացատրել եղելութիւնն ինչո՞ւ, ըսին անոնք, մեր բոլոր յօյսերն դնենք այն ծովուն՝ որ ունի իր խութերն ինչո՞ւ, ըսին ասոնք, պիտի սարսափինք այն թեթեւ հողմայոյզ մըրկէն որ նաւակն դէպ հանդրուան կը մզէ միայն։ Օրէնք, արուեստ, ճարտարութիւն, փորձառու կեանք, կորով մանաւանդ սրտի, երաշխաւորեցին մին և միւսն։ այլ երբ կենաւական էր ինդիրն՝ երբ էական էր պահանջն՝ նոյն իսկ եթէ բանն իսպառ համոզուել՝ սակայն սիրտն կը դողդղար ի ծածուկ։

Փառք Տեառն։ ամպերը փարատեցան, երկիւզն անհետացաւ։ Եւ քանի քաղցը և միխթարական պիտի ըլլայ մեզ՝ ներկայիս պահանջն կեդրոնացունել ի մի անկեղծ միութեամբ ժպտուն սրտերու։

Կաթուղիկէ հասարակութիւնն որ գիտցաւ արձան կանգնել հրաշակերտ իր վարկին, լալով Հայր մը՝ զոր դարկահար մահու վայրագ ճիրաններն շորթեցին իրմէ։ Հայր մը՝ որ Սեծ եղաւ արդարեւ, եւ որչափ մեծ ինքն՝ այնչափ դառն իր սուզն։ պիտի դանդաղի՞ միթէ նորահրաշ արձան մ'ալ Սիրոյ՝ կանգնել իր բարքին, գերահրաշ քան առաջինն, սիրով եւ ինդութեամբ բոլորելով նոր յաջորդիս շուրջ։ Սէրն մեր ցաւոց կշիռն է։

Երբ անիծապարտ բաղդին դժագի վճիռն իսկ խաղաղիկ ընտանեաց նեցուկ հայր մը՝ ոչ ապաքէն դառնութեան ոսատկութիւնն սիրոյ արծարծիչն կ'ըլլայ մնացելոց մէջ։ Եւ քանի քանի տուներ՝ դողցես կորստեան մատնուած երբ կարծուեին՝ այսու կանդնած եւ փառաւորուած են։ Եւ ըսե՞նք՝ թէ մահուան մէջ անգամ չգործէր Նախալինամութիւն։

Տղայ մ'էի փոքրիկ, կը յիշեմ թէ ըսին՝ կորովին Պիոս Թ. Հայրապետ վախճանեցաւ։ ծերուկ մը

Հայրապետեց Անոր տեղ . ո՞հ . . . : Ո՞հ , այդ ծերուկն Առիւծ մ'եղաւ , մահը կը դողայ Անկէ . Լոյս մ'եղաւ պաղպաջուն , աղօտ ի սկզբան՝ այլ քանի՛ պայծառ հիմակ , մարելիք չունի :

Ես չէի գիտեր , բայց երբ իմացայ՝ Երանի՛ ըսի այն Տան որուն մէջ ծեր կայ : Ծեր ի տանէ քումմէ մի՛ պակասեցէ :

Աստուածային այս ակնյայտնի օրհնութեամբ կողջունէ այսօր Պատկեր Հայ կաթուղիկէ հասարակութեան նորընտիր Ամենապատիւ Հոգեւոր Տէրն Տ . Պաւղոս Պետրոս ՖՄ Էմմանուէլեան , ալէղարդ Կ . Պատրիարքն Տանն Կիլիկիոյ , տաղանդաւոր և փորձառու ծերունի Ահարոնն :

Ամեն . Գերերջ . Տ . Պաւղոս Կ . Պատրիարք Էմմանուէլեան՝ 1829 յունուար 16 թուին Մերտինի Թիլ-էրմէն գիւղը ծնած է : Տասնուեօթը տարեկան հասակին Զմմառի վանքին մէջ իր նախնական ուսումն առանելով վեց տարի վերջը 1850 թուին Գրիգոր Պետրոս Ը կաթողիկոսի ձեռքով քանի մը ժաւանդաւորներու հետ Հռոմ կը զրկուի , Հաւատասիւու ժողովին վարժարանին մէջ իր ուսումը կատարելագործելու համար : Հոն Աստուածաբանութեան վարդապետի վկայական ստանալէ յետոյ՝ 1860 ին քահանայական ձեռանադրութիւն կընդունի : Քիչ յետոյ կը դառնայ իր հայրենիքն , եւ կարեւոր պաշտօնով մը կը զրկուի Մալաթիա : Յաջորդ տարին 1861 կեսարիոյ Պատրիարքական փոխանորդ կը կարգուի , զոր մինչեւ 1881 կը վարէ , և նոյն թուականին եպիսկոպոսանալով՝ Ստեփանոս Պետրոս Ֆ Աղարեան լուսահոգի ողբացեաւ

լէն, կը դառնայ իր առաջնորդական աթոռը։ Ինը  
տարի առաջ գումարուած Ախոնհողոսին գործունեայ  
անդամներէն մին կը հանդիսանայ։ Ներկայ տարւոյս  
14/26 յուլիսի Ախոնհողոսական ընտրութեամբ կը  
հոչակուի Հայ կաթուղիկէ հասարակութեան Պատ-  
րիարք, և ձեռնադրութիւնն կ'ընդունի յուլիս 25 ին  
Ս. Յովհանն Ոսկեբերան Եկեղեցւոյն մէջ։ Երիտասար-  
դութեան ժամանակ գրական եւ վարդապետական  
գործունէութիւն ցոյց տուած է միշտ։ Թրքարարառ-  
Աստուածաբանութիւն մը հրատարակած է և քանի  
մեկեղեցական դրեան, նոյն լեզով։ Իր առաջնորդա-  
կան գլխաւոր Տիրքերէն մին եղած է բարեգործել  
անխարաբար։ Հմուտ է Հայերէն, Արաբերէն, Թուր-  
քերէն եւ Խտալական լեզուներու։ Օտանանեան օրինաց  
քաջահմուտ ըլլալով՝ կեսարիոյ կառավարական աջա-  
նակներուն մէջ մեծ համարում վայելած է, և իր  
հմուտ և անկեղծ և բնական խօսակցութիւնը սէր և  
գորով ազդած լսողներու։ որով կեսարիոյ թէ հայ  
ժողովրդեան եւ թէ օտարազգիներու առջեւ միշտ  
յարդելի և սիրելի եղած է։ պատկառելի դիրքն և  
ուղղամիտ պաշտօնավարութիւնն պահպանելով միշտ։

Խմբագրութիւնս որ տյապիսի պատկառելի Հօր  
հովանին կ'ըսկախ վայելել այսօր՝ չկրնար անշուշտ ա-  
ռանց պատշաճութեան սահմանը կոխուելու մանրա-  
մասնել իր գովարանութիւնքն, եւ դրուատել Անձ մը  
որ որչափ ալ արժանաւոր՝ սակայն իր բարձր հոգւոյն  
չափով ալ խոնարհամիտ՝ չափազանց պիտի գտնէ զը-  
րուցուածն միշտ։ Այլ որ հարկն է կ'ըսենք միայն,  
կմիանաւելեան Պատրիարքի անունն գորով և սէր  
ներշնչեց միշտ։ այսպէս վկայեցին մեզ զինք ճանչցող-  
ներ։

ի՞նչ կը բնտրէինք մենք . օտարն մեզմէ չպիտի  
հետաքրքրէ ոչ զոք . այո՛ հասարակութեան մեծագոյն  
մասին անծանօթ անուն մը գուցէ երեւցաւ Սա . սա-  
կայն ոչ ասլաքէն այնպիսիներն են Աստուծոյ ընտ-  
րեալներն , ոչ ապաքէն աշխարհիս մեծամեծ դլուխ-  
ներն՝ մեծ մարդիկն՝ անծանօթներ եղած են միշտ ամ-  
բոխէն : Իրեն փոքրիկ զլջանակին մէջ վակուած , իրեն  
պարտուց սիրահար , անհաւատալի գործունէութեամբ  
հոգւոյն , իրեն յատուկ եղական այլ սիրաշահ բնու-  
թեամբն , այնչափ՝ եւ մանաւանդ թէ անչափ զբաղ-  
մամբ պատաղած՝ գոհացուց զամենքը , սիրուեցաւ  
ամենէն : Վկայ՝ հազիւ թէ վերջին ընտրութեան ձայ-  
նը կը հասնի իր Վիճակն՝ հեռագիր հեռագրի ետեւէ  
կը տեղայ , հայ աղդակից եղբարց Ս . Առաջնորդէն  
սկսեալ մինչեւ ի խոնարհ , յոյն Եկեղեցւոյն Մետրո-  
պոլիտէն մինչեւ վերջին նշանաւորն . թող կառավա-  
րականքն և մերայինք :

ի՞նչ կը բնտրէր կաթուղիկէ հասարակութիւնը .  
հայր մը՝ թէ քաղաքագէտ գիւանապետ : Կարծեմ  
թէ հայր մը , և սակայն երկրորդիս մէջ ալ աննշան  
չէ կարծեմ , երկրիս պահանջմանց համեմատ : Հօր ա-  
ռաջին բնագլուշմն է Անձնուրացութիւն ի նպաստ  
որդւոց : Հմմանուէլեան Պատրիարք տեսած է Եւլուպա ,  
ուսում ըրած է ի Հռոմ , կրնար ըստ ինքեան իր մա-  
տադ ախոյ մէջ երիտասարդական աշխուժով վառվուն  
աւիւնով եւրոպական գիլք մը ջանալ զէթ ստեղծել  
անձին , գտուուացւոյ սովորական մոլութեան հետե-  
ւելով , կրնար ուսումնական կենաց ընթացքն նախա-  
դասել և փայլ տալ ու սայդառութիւնն տւելցունել իր  
անուան ու մտաց և ազգին . սակայն ոչ այս եւ ոչ  
այն , անձնուրաց պաշտօնեայ մը՝ անձնուէր հայր մը՝

կը վազէ դէսլ անոպայ գաւառներու մթին և անձուկ շլջանակն հոն կ'ուզէ աշխատիլ, հոն մնալ, հոն ապրիլ. ինչ փոյթ եթէ իր անունը գաւառական շրջանակն դուրս չլսուի, ինչ հոգ եթէ իր արժանեաց համբաւն մթութեան մէջ թաղուի։ Սակայն անձնուեր անձնուրաց հայրն կ'ըզգայ այսպէս միայն. վեհանձն հոգին ունի միայն այս չնորհն։ Ճշմարիտ հայրութիւնն ասսուածային է. չգիտէ անձնդիւրութիւն. զուարճութիւն մ' է իրեն համար անձին զոհողութիւնն, գիւցազնական սիրոյ պտուղ այլոց շահն և դիւր գերադասել քան զիւրն։ Այլ դուք որ այսչափ հարուստ տարիներ՝ ո՛ եղբարք, արենակիցք կամ ոչ, բարեբախտ գտնուեցաք վայելելու այս ազնուական և թանկագին սրախն բարիքն։

Ամենապատիւ Հոգեւոր Տէր, Աքանչացման յաջորդն է երախտագիտութիւն։ Ի՞նչալէս կրնար երբէք յաւակնիլ կաթուզիկէ հասարակութիւն կոչել զջեղ հայր՝ եթէ Դուք՝ վաստակաւոր անխոնջ՝ չընդունէիք Նորա որդիութիւնն։ Այլ զի սէրն եկաւ զօդել հայրդ ու որդիք, օ՞ն, յառաջ, Աստուած է Զեր և որդւոցդ պաշտպան և զօրավիդն։ Վե՛հդ՝ յոյս հասարակութեան մը՝ ցնծայէք Զեր փառօք, երանի՛ Զեղ վասն զի արժանաւոր էք հայրութեան արժանաւոր հասարակութեան մը։ Շատեր միլիոններ ունին իրենց զաւակ, Զերն ափ մը ժողովուրդ, որոնց սակայն մէն մին իր Պատրիարքին համար կը կրէ եռանդուն հաւատարմութեան սիրոտ մը և սիրազեղ գուրգուրանօք հոգի, որ հեղիկ փափկութեամբ կը հնագանդի և օրինակով միայն կը վարի։ Կը լոէ՞ք այն բերկութեան ծափերն որ իւրաքանչիւր սրտից խորերէն յորդահոս կը հնչեն, կը գիտէ՞ք այն խինոդն որ մի մի դիմաց պատկերը կ'արտայայտէ. սրտին խորոց նկարն է այն՝ անկեղծ դրոշմուած։ Ոչ այդ ծափեր և ոչ այդ

լսինդ՝ խուլ ձայներ չեն և ոչ համբ ձեւեր . հայ կաշուղիկէ հասարակութեան երջանկութեան եւ փառաց գրաւականներն են : Պատառու մը հին ատեն արքունեաց մէջ յատուկ պաշտօնեայ մը կարգած էր՝ իր հանագագործեայ պարտուց և ընելիքին յուշարար . Զեր զաւակունք՝ մի՛ վարանիք Ամենապատիւ Տէր՝ ամենէն աւելի սիրասուն յուշարարիքն պիտի ըլլան յայդմ իրենց հաւատարմութեամբւ Այդ ծափերն և այդ խինդք եռանդուն կը վկայեն թէ կը սիրեն զՁեզ , և Զեր սիրան շատ աւելին կ'ըսէ անշուշտ :

Նատերուն ձայնը գեռ եւս հասած չէ Ձեզ , Պատառ կէր հանդէսո՞ որուն հովանաւորութիւնն միանդամայն կ'ըստանձնէք Ձեր այս նոր բարձրութեամբն՝ հաւատարմութարդման կը համեդիսանայ այդմ Ա . Տէր :

Փոխանակ Ձեր ծանրաբեռնեալ կեանքն և տարիք փոքր իւփիք դմեղ յուղերու կամ սրտաբեկերու՝ երջանիկ մաղթանքներ կը քաղենք անտի : Երկար փորձառութեամբ օժտեալ Ձեր տարիներն են Հասարակութեան անձկալիք խնդրածն : Այդ է ժողովուրդ մը մսիթալիերու երջանկացներու յարմարագոյնն :


Ամենապատիւ Տէր , մինչեւ այսօր գաւառական անձուկ շրջանակաւ մը փակուած էր Ձեր գործունէսութեան սահմանն , այլ արդ ընդարձակած է այդ , անհուն շրջանակ մը կընամ ըսել . տհա ժամանակ և ասպարէզ Ձեր սքանչելի գործունէութեան արդիւնաւոր պաղաբերութեան յարմար : Ձեր նախորդն՝ երջանիկն յիշատակօք՝ կ'ուզէր երջանիկ ընել այս հասարակութիւնն . «Երջանիկ եմ կ'ըսէր այս Աթուին վրայ գտնուելովս , վասն զի կ'ուզեմ յայտնել անոր իմ սէրս , և անոր սիրոյն արժանանալ :

Սիրեց նա Դպրութեան յարկն ալ , և քաշալերեց . որոնց զարգացման միայն պարտական ենք համօրէն մեր էութիւնն , երջանկութիւնն , և բարգաւաճ կացութիւնն : Ակրել զանոնք՝ պաշտպան

կանգնելին է մեր կրթական յարկերուն, վարժարաններուն, ուսումնարաններուն, ուսումնական եւ գիտական հանդէսներու, եւ ի մասնաւորի Պատկեր հանդիպիս, և անոնց վարիչ մարմնոց։

Իսկ ես որ այս գրեթէ եօթը տարի բախտաւոր մասցեր եմ Հանդիսիս խմբագրութիւնը վարելով անդադար հասցունել յայս կէտ ընդ միշտ երջանիկ պլտի համարիմ զիս որ առաջինն ինձ կը չնորհի այսօր՝ տասներորդ տարւոյս շրջանին կիսուն՝ Ձեզ Ամենապատիւ Հոգեւոր Տէր՝ ընծայել խմբագրական այս յօդուածու։ և այսօրն կենացս ամենէն հաճոյականներէն մին պլտի կարենամ համարիլ անշուշտ միշտ։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ



ԸՆՐՈՒԹԻՒՆ ՊՈՂՈՍ ՊԵՏՐՈՍ ԺԱ. ԿԱԹՈՌԻԿՈՍԻ

## ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Հազիւ թէ մեծանուն Ազարհան պատրիարքին մարմինը հողոյ աւանդուեցաւ, Արքիարեան Աւետիս Արքեպիսկոպոս Անարզաբարյ, որ եւ փոխանորդ Տեղապահ, եւ միւս ի կ. Պոլիս գտնուող հայիսկոպոսունք, մաօք եւ դիտմամբ դարձան նոր ընտրութեան եւ ընտրութեան եղանակին վրայ :

Կ. Պոլսոյ հայ. կաթողիկէ հասարակութիւն, որ յայսմ մասին չատ անտարքեր կը կարծուէր, յանկարծ ինքն իրեն եկաւ եւ կարծուածէն աւելի շահազրգուեցաւ նոր Պատրիարքի եւ անոր ընտրութեան խնդրով:

Արհի. փոխանորդ Տեղապահն ի պաշտօնէ Տանն կիլիկիոյ աթոռոյն պատկանող Արքեպիսկոպոսունքն եւ եպիսկոպոսունքն հրաւիրեց ի Սիսոյ ընտրութեան, եւ միւս կողմանէ կանոնաւկան եւ օրինական ձեւակերպութիւններն կատարելու փութաց. Օր ընտրութեան որոշեցաւ յունիսի 24. կը հրամայուէր եպիսկոպոսաց որ ամէն ոք աճապարէ գէթ ութ օր առաջ քան զորոշեալ օրն ի կ. Պոլիս համանելու:

Արքարութեան եւ կրօնից նախարարութեան հետ բանոցութիւնք սկսան: Եպիսկոպոսներէն ոմանք արգէն ի կ. Պոլիս կը գտնուէին, որ են:

Արհ. Պրուսայ, Յարութիւն ճամճեան Եպիս.

» Մշոյ, Ներսէս Ճնոտոյեան »

Նոր Ճեռնապրեալք » Մալաթիոյ, Միքայէլ Խաչա-

տուրեան, »

» Տեղիքափ, Անդրէսո Զէլէսիան, »

» Խարքերգոյ, Մաեփան Խարայէլեան »

Հասան Ժամանակին Արհ. Տրապիզոնի, Պօղոս Մարմարեան Եպիս.  
» Սելառոս-Եւգոկիոյ, Ահանկ Հա.  
ճեան Արքեպ.  
» Ատանայ, Պօղոս Թէրզեան Եպիս.  
» Ատալիոյ, Յովհանն Քիւրէլեսն Արքեպ.  
» Կեսարիոյ, Պօղոս Էմմանուէլեան Եպիս.  
» Բերիոյ, Պօղոս Թուրքեան »  
» Կարնոյ, Կարապետ Քջուրեան »

Արհի. Արքեպիսկոպոսն Մամպաոյ, որ է Մէրաբն, Մէլքոն Նազարեան, զրեց կանոնապէս եւ կրկնեց թէ բնական եւ բարյական բացայայտ պատճառներէ արդիլեալ՝ չեմ կարող զալի սինողն, վերջն ալ հրաժարեցաւ կրաւոր եւ ներգործական քուէն ալ, եւ ընդունելի եղաւ հրաժարումն Ախնող կազմող եպիսկոպոսաց թիւն էր երեքտասահն:

Մինչդեռ ութ միայն եպիսկոպոսունք կային ի Կ. Պօյի՛ որ սինողի թուոյն կիսէն աւելի էր, նախագահութեամբ արհի. Տեղապահին բանակցեցան եւ նախապատրաստական գումառուներ եղան ի մեծ զահճին Կաթողիկոսարանի՝ աէրութեան իրաւանց եւ վարչական ժողովոյ բմբոն նան եւ որո՞նջանոց համար Երբ սինողական եպիսկոպոսաց թիւն լրանալու մօտ էր, բնարութեան ձեւակերպութիւններ սկսան բանակցութեամբ Տեղապահին եւ Վարչական ժողովոյ, որոյ առաջին հետեւ անքն եղաւ այն հրամանագիրն (Պույրութու), զոր Տէրութեան Կրօնից պաշտօնեայն բերաւ եւ կարդաց ի Կոթողիկոսական մեծ զահճին, ի լուր եպիսկոպոսաց եւ երեւելեաց աղղիս. օրով եւ կը պահանջուէր տեսնել եպիսկոպոսաց զուցակն ի դիտողութիւն Յուցակն խաւրուեցաւ, յայսմ ալ պայծառ փայլեցաւ Սուլթան Ապահուլ Համբա Բ. Խանի հպատակասէր զթութիւնը. վեհանձն ոգւովլ վարեցաւ եպիսկոպոսաց հետա, եւ հրաման ըրաւ Աւագաֆողովն զումարելու Եպիսկոպոսաց սինողական թիւն լրացեալ ըլլալով՝ սինողն սկսաւ եւ բացուեցաւ երգմամբ ի վերայ աւետարանի եւ հաւատոյ դաւանութեամբ :

Աւագաֆողովոյ զումարումն ուշացաւ, յունիսի 24ն ալ անցաւ եւ յուշիսը թեւակոխեցինք: — Ախնողն բնաւ պարապ չանցուց, նիստ նօտի վրայ զումարեցաւ եւ յաջողեցաւ անտեսական եւ վարչական վերանորոգութեան կանոնական ընտիր ծրագիր մը պատրաստել, թէ Աւագ թեմին եւ թէ բոլոր թե-

մերու համար: Ի 11/23 յուլիսի գումարեցաւ կաթողիկէ Հասարակութեան Երևափոխանաց ժողովն, որոյ անդամոց օրինական թիւն է 66. ներկայ էին միայն 56 անդամը. (որոնց 12 ը կղերական) ի կիւրակէի ժամ 5  $\frac{1}{2}$  = 1 եղաւ քուէարկութիւն:

Շահեցաւ	Արհի.	Պօղոս	Թէրզեան	Առանայ	44
»	»	Կարապետ	Քջուրեան	Կարնոյ	39
»	»	Արք. Սահակի	Հաճեան	Սեւառացայ	38
»	»	Եպսկ.	Պօղոս	Խմմանուէլեան Կեռարիոյ	37
»	»	Եպսկ.	Միքայէլ	Խաչատրութեան	
			Մալաթիոյ		31

Անմիջապէս յետ քուէարկութեան Աւագաժողովն աեղեազգրով հինգ ընտրելեաց ցուցակն նախազահ Տեղապահին ձեռամբ մասացց Սինոդին:

Սինոդն որ զրեթէ 10-15 գումարումներ ըրեր էր ի մեծ դահլճի կաթողիկոսարանին, հինգ ընտրելեաց տեղեկագիրն ընդունելէն ետքը ժողովն փոխազրեց ի Ս. Աստուածածին եկեղեցի, առաջի Աւագ խորանին ի գասին թիւնաթոններ շարելով՝ ժողովն եղաւ. անմիջական կարեւորք ընտրութեան կարգացուեցան եւ զործազրուեցան ի 12 ամսեան յուլիսի, ժամ 2—ց 4  $\frac{1}{2}$ , ըստ թրքաց: Գշ. 13. ամսեան յուլիսի գումարեցաւ դարձեալ սինոդն եւ զբաղեցաւ քուէից կերպին, առաւելութեան եւ ոչ առաւելութեան խնդրովն, յուզեց, որոշեց, լուծեց զժուարութիւններն եւ միաձայն հաւանութեամբ ամենայն Հարց Սինոդին՝ 13 քուէից առաւելութիւնը 8 ը թիւն ճանչցուեցաւ եւ ստորազրեցաւ, եւ փակուեցաւ գումարովն ի ժամ 4  $\frac{1}{2}$  ըստ թրքաց: Երեկոյին ժամ 9  $\frac{1}{2}$  ըստ թրքաց նորէն եղաւ գումարումն որ տեւեց մինչեւ 11. ինչ ինչ նախազգուշութիւններ եղան վազուան քուէարկութեան կանոնականութիւնը պահելու համար:

Ի 14. ամսեանն յուլիսի ընդ աստևան ամեն Արհի. Արքեպիսկոպոսունք եւ եպիսկոպոսունք ի հրամանէ Արհի. Գահերեց աեղապահին պատարացեցին ի պատի Հոգւոյն Արքոյ, Ժամը երկու էր ըստ թրքաց ամէն որ իր թիւնաթոռոյն զիմացն ծնրազիր կ'ազօթէր եւ լոյս մատց իր հայցէր առաջի Արքութեան Արքոց՝ որ կայր բաց սոսոջի ասպանակի Աւագ խորանին, ուր կար եւ մեծ ողի մը քուէններն կրելու համար:

Աղօթքէն ետքը Աթոռները գրաւեցին եւ այս էր ի Սինողի կարդ եպիսկոպոսաց ըստ կարդի ձեռնազրութեան եւ ըստ առտիճանի պատուոյ:

1. Արհիապատիւ Արքեպիսկոպոս Աւետիս Արքիարեան Անարդարաց, Դահերէց եւ Ծեղապահ:
2. Արհիապատիւ Արքեպ. Յովհան Քիւրէլեան Առաջիոյ
3. » » » Սահակ Հածեան Սեբաստիոյ եւ Եւղակիոյ
4. » » » Աւետիք Թուրքեան Բերիոյ
5. » » Եպիսկ. Պօղոս Մարմարեան Տրապիզոնի
6. » » » Պօղոս Էմմանուէլեան Կեսարիոյ
7. » » » Յարութիւն Ճամճեան Պրուսոյ
8. » » » Կարապետ Քջուրեան Կարնոյ
9. » » » Պօղոս Թերզեան Ատանայ
10. » » » Ներսէս Ճնտոյեան Մշոյ
11. » » » Միքայէլ Խաչատուրեան Մալաթիոյ
12. » » » Անդրէս Զէլէպեան Տ-Կերափի
13. » » » Ստեփանոս Խորայէեան Խարբերդի:

Նախազան խօսք բացաւ եւ հարցուց. կանոնաւո՞ր է եւ ըստ օրինի՞ է այսօրուան ընտրութեան սինողն - Աւազաժողովոյն աեղեկագիրն բացուեցաւ առաջի ամենահզուն եւ կարգացուեցաւ հինգ ընտրելեաց ցուցակին հետ. Հարցապնդումն եղաւ թէ այդ հինգ ընտրելեաց ցուցակն օրինաւո՞ր է. օրինաւոր ճանչցան Հարք բոլոր Սինողին. Քուէտատօմսերն բաժնուեցան, երկու երգուեալ ևպիսկոպոս ընտրուեցան քննելու զքուէս, Արհի. Անդրէս Զէլէպեան եւ Արհի. Ստեփան Խորայէլեան. երգումն առուին եւ երկու քարտուղարքն, Մեծարոյ Ա. Ներսէս Աճեմեան եւ Սրժանընտիր Սարկաւազն Յովհէփ Միւթէվէլեան :

Սլացական աղօթիւք սրտի ի ծունք գալով տմէն ոք եպիսկոպոս լոյս կը հայցէր եւ զրելով զանուն ընտրելոյն այսպէս « Ես . . . այս անուն . . . աղաս կսմօք կ'ընտրեմ ի Պատրիարք Կաթողիկոս Տանն կիլիկիոյ . . . զայս անուն . . . ի յոջորդ սրբոյ Լուսաւորչին և՛ . . . Առաջի Սրբութեան Սըրբոցին երկրպագելով տանէր զիւրքուէտառմն կնքեալ տնուամբ իւրով եւ զնէր պատրաստեալ սկիբին մէջ. կարգաւ զրեցին այսպէս, եւ քուէտատօմսքն զրուեցան սեղանի վրայ զրուած սկիբին մէջ. Երբ ըստ թուոյ ներկայ Արքեպիսկոպոսաց եւ ե-

պիսկոպոսաց 13 քուէքն զրուեցան լրիւ եւ ի սկին զրուեցան, Նախագահն հանդերձ երդուեալ եպիսկոպոսոք զԱրբութիւն Արքոց ի Տապահակի փակելով, զքուէից սկին բերաւ եպիսկոպոսաց առջեւի գրասեղանոյն վրայ զրաւ, համրեց քուէտումսերն եւ 13 գտնալով զանոնք ծրարէն հանեց, ծրարերն այրել տուաւ եւ զարձեալ քուէներն համրեց եւ գտաւ ճիշդ 13 ըստ թուոյ քուէարկուացն Հրամայեց գահերէցն առաջի աչաց իւրոց կարգալ զքուէն ի ձայն բարձր, երկու երդուեալ եպիսկոպոսունք մին տատի եւ մին անտի եւ Գաներէցն ի միջի յոանկայս, կարդացուեցան մի ըստ միոջէ երեքտասանն քուէտոմսքն, զորս կը նշանակէր ոչ միայն մին յերդուեալ եպիսկոպոսաց, այլ եւ ամէն ոք եպիսկոպոս զրիչ եւ թուղթ ի ձեռին կը նշանակէր:

Շահեցաւ առաջին քուէարկութեան Արհին կեսարիոյ Պօ-	
դոս կմանուէլեան	8 քուեայ
Արհին Պօզոս Թէրզեան	3 "
» Սահակ Հաճեան	1 "
» Կարապետ Քջուրեան	1 "

Քուէարկութիւնն ճիշդ էր, ճշմարիտ եւ ըստ ամենայնի կանոնական Ապա Գաներէցն յօանկայս հրաւիրելով զեսպիսկոպոսուն ձեռով իմն եւ կրօնակից լրջութեամբ եհարց զառաւել քուէից շահողն. Յանձնառու կ'ըլլա՞ իշխանութեան, կը հնազանդի՞.—Սարսուռ ընդ ոսկերս խաղացին առաքինազարդ եւ առաքելական եպիսկոպոսն կեսարիոյ, ընդ երկիր խոնարհեցաւ ծերունին, ծնրադիր, կարծես նման իմն Փրկչին թալկացեալ եւ լալաղին ի Գեթսեմանի, ի սրտէ՝ Անցո՛ յինչն զրաժակս աօէր, եւ նուիրեալ ամենալոր կամացն Հոգւոյն Արբոյ, զրսէն ալ կ'ըսէր. Ոչ իմ լիցին կամք, այլ բոյդ. ոտք ելաւ եւ արտասնելով տասց. Տկար եմ եւ անզօր, այլ հրամանն Աստուծոյ կ'ընդունիմ եւ կը նազանդիմ.—Անմիջապէս տեղապահն խօնարհեալ ի համրոյր աջոյ նոր ընտրելոյն առաջնորդեց անոր եւ նոտեցոյց ի նախաթոռն.—Անպատում եղեւ հրձուանք մինողականաց՝ զուարթերես առ խնդին կ'արտասուէին Ազօթք կարդացուեցան եւ Նորընարեալն զաւանութիւն տուաւ. Դաւանութիւնը լմնալուն պէս հասս. հրաման հաստատութեան եւ Գանտկալութեան. Անդէն Պատրիարքական խան ի կուրծս, մատնին ի ձեռին, գունդ զաւազան ի ձաշխումն, շուրջառիւ եւ փորուարիւ եւ խուրիւ զգեստաւոր-

Կալ ի միջի, եւ եպիսկոպոսքն շուրջառոք շրջապատելով՝ Ալան կանգնեցան աւագ խորանի զիմաց. զանգակներն հնչեցին, Ուրախ լեր սուրբ եկեղեցին թնդացուց օգն, դռներն բացուեցուն, եւ նոր Պատրիարքն շրջապատեալ եպիսկոպոսներէն հանգիսիւ եւ շքեղութեամբ ելաւ ի մեծ դաշիճն կաթողիկոսարանի, ազօթեց բարերար Կայսեր եւ Ս. Քահանայապետին կենաց, օրհնեց եւ գոհացաւ եպիսկոպոսաց դասն եւ անոնց համերաշխողին. եւ սկսան չնորհաւորութիւնքն.

Տ. Պօղոս Պատրիարքի ընտրութիւնը հեռագրաւ Լեւոն Ժ.Գ. Հայրապետի հաղորդուած ըլլալով, չնորհաւորութեան եւ հաստատութեան յաջորդ հեռագիրը հասաւ իսկոցն.

Roma, 29 Luglio

Vicario Arpiarian.

Santo Padre già informato elezione nuovo Patriarca si congratula e benedice.

Card. Rampolla

Նոյնպէս չնորհաւորական հետեւեալ հեռագիրները հասան Վենետիկոյ եւ Վեննսոյի Մխիթարեան Միաբանութիւններէն.

Venezia 29 Luglio

Congregazione Mechitarista presenta felicitazioni, auguri ed ossequi.

Ghiurekian

Wien 29 Luglio

Le più liete cordiali felicitazioni all'illustre Eletto ed Elettori.

Aïdynian

Նոյնպէս գաւառային մերային եւ ուրիշ առաջնորդներէն, որոնց հեռագրաւ հաղորդուած էր Ծնարութիւնը:

Նորընտիր Պատրիարք Կաթողիկոսն, եպիսկոպոսն երեմն Կիսարիոյ Արհ. Պօղոս Վ. Էյանուէլեան, կոչեցաւ Սինոդէն Պօղոս Պետրոս ժա. Էմանուէլեան Պատրիարք Կարողիկոս Տանն Կիլիկիոյ. Տէր պահեսցէ զնա յամայր ամս ի փառս ի պատիւ ազգին, ի պայծառութիւն զաստիարակութեան եւ յառաջադիմութեան, եւ ի քաջալերութիւն եկեղեցեաց.

ԶԵՐՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՆ

Յուլիս 25 ին Բերայի Ա. Յովհանն Ռակեբերան եկեղեցւոյն մէջ կատարուած հանդէսը՝ եկեղեցւոյ սովորական հանդէսներէն չէր, Վերջին անգամ 1881 թուականին յուլիս ամսոյ 5 ին կատարուած էր Հանգուցեալ Տ. Աղարեան Պատրիարքի օրհնութիւնը Դալաթիոյ Ա. Փրկիչ եկեղեցւոյն մէջ, և այդ թուականէն 18 տարի յետոյ՝ դարձեալ կը կատարուէր նոյն արարողութիւնը Տ. Պօղոս Էմմանուէլեան Կ.-Պատրիարքի վրայ Եկեղեցւոյ արտաքին և ներքին դռները՝ ինչպէս նաեւ ներսի պատերը ու սիւները ծածկուած էին կարմիր կերպասներով, որոնց մէջտեղը կ'երեւէին Պ. Պ. ԺԱ. (Պօղոս-Պետրոս մետասաներորդ) զլիատառերը, Դասին մէջ պատրիարքական աթոռին գէմը դրուած էր Տ. Պանէթթիի՝ իսկ տանց երկու կողմը Սինոդական եպիսկոպոսաց յատուկ աթոռները, Դասին ետեւի աջ կողմի բաժանումը յատկացուած էր զեսպանատան ներկայացուցիչներու, ուր նստած էին Դաղղիական զեսպան Պ. Քոնսդանի կողմէ զրկուած իր անձնական քարտուզարը Պ. տը Ֆօրժ, իտալական հիւպատոս Պ. ազ Մաշիա, թարգման Պ. Շալէսիր հետ, աւատրիականն եւ անգլիական դեսպանատուներու թարգմանները, ոստիկանական նախարարութեան քննիչ Պ. ար Լրֆուլօն, իսկ ճախակողմի բաժանման մէջ կը տեսնուէին 30 ի չափ Լատին եկեղեցականներ, Աջակողմեան բաժանման ետեւը տեղ մը յատկացուած էր հասարակութեան երեւելիներուն, իսկ ճախ կողմը կիները զրաւած էին, Ամբողջ եկեղեցին լեցուած էր այրելով և կիներով:

Ժամը մէկուէկսին եկեղեցւոյ զայդ զանդակները սկսան հնչել, և թափորր կազմուեցաւ Ռուկերեան եկեղեցւոյ կից հիւրանոցին մէջ, Առջեւէն կ'երթային զալիքք «Այսօր Աստուածութիւնն զուարձանայ» երգելով, ասոնց կը հետեւէին 11 զգեստաւորեալ եպիսկոպոսներ՝ <sup>(1)</sup> որոնցմէ յետոյ կուգար Տ.

(1) Հանդուցեալ Աղարեան Պատրիարքի օրհնութեան հանդիսին մասնակցած են 10 եպիսկոպոսներ, որոնցմէ մէկը միայն՝ Մարմարեան եպիսկոպոս՝ այս Հանդիսին ալ ներկայ էր, Գիւբէլեան Յոհան եպիսկոպոսը՝ այս Հանդիսին ալ ներկայ էր, Գիւբէլեան Յոհան եպիսկոպոսը ծեր եւ տկար ըլլակով, չէր կրցած ներկայ գտնութիւն իսկ Մարտինի Նաղարեան եպիսկոպոսը՝ ծերութեան պատճառաւ բացակայ կը գտնուէր, Այս ելեքէն զատ միւն 7 եպիսկոպոսները մեռած են, իսկ այս Հանդեսին մասնակցող եպիսկոպոսներն էին՝ Տ. Աւետիս Արքեպիսկոպոս Արքիարեան, Տ. Մահակ Արքեպահ, Հաճեան, Տ. Պօղոս եպիսկոպոս, Մարմարեան, Տ. Յարութիւն եպիսկոպոս էր, Ճամանեան, Տ. Աւետիս եպիսկոպոս թուարեան, Տ. Պօղոս եպիսկոպոս թէրէան, Տ. Կարապետ եպիսկոպոս Քշուրեան, Տ. Ներսէս եպիսկոպոս Ճնողյեան, Տ. Մահականոս եպիսկոպոս իսպակ, Հարայէլեան, Տ. Միքայէլ ապիսկոպոս Զէլէպեան :

Պօղոս կմմանուէլեան, գլուխը կարմիր շղարչ, վրան կարմիր շուրջառ, ձեռքն եպիսկոպոսական զաւազան ունենալով. առնցմէ յետոյ կուգային սորհաւազի զգեստ կրօղ վարդապետներ. Թափորը այսպէս յառաջացաւ սեղանին առջեւ, Տ. Պօնէթթի իրեն յատուկ տեղը կը գտնուէր նոյն միջոցին, իսկ պատրիարքական աթոռին քովը նստած էր Հռոմէական-Սոորուց Պատրիարք Տ. Եփրեմ. Կաթողիկոսական օրհնութեան արարողութիւնը նոյն պահուն ոկսաւ, Եպիսկոպոսունք սեղանին առջեւ դրուած աթոռներու վրայ բազմեցան, իսկ նորընտիր Պատրիարքը ճիշդ մէջտեղը ծնրադիր կնցած էր. Արարողապետ Ա.ձէմեան Ներսէս Վ., Երեք անդամ կրկնեց. «Հրամայեա՛, տէր, օրհնութեամբ ասել», Ապա ոկսաւ աղօթքներու ընթերցումը՝ զոր կը կատարէր Տ. Աւետիս Արքեպակ. Արփիարեան, Կ. Պատր. փոխանորդ, եւ հաւատոյ զաւանութեան վրայ ըրած հարցմանց կը պատասխանէր նորընաւիր Պատրիարքը, «Այո՛, հաւատամ», իսկ զպիրք մերթ ընդ մերթ կ'երգէին. «Յաւիտենական յիշտակն արդարոց օրհնութեամբ եղիցին և՛. Ասկից վերջը բոլոր եպիսկոպոսունք յունկայս «Աստուածային եւ երկնաւոր շնորհ»ն արտասանեցին, ուրկէ յետոյ զիրք մը եւ Աւետարան մը ներկայացուեցաւ, ապա «Աստուած մեծ հզօր եւ սքանչելագործ» քարոզը երգեցին եպիսկոպոսունք. Երբ զպիրք կ'եղանակէին «Այսօր ուրախացեալ ցնծայ» շարականը՝ զգեստաւորեցաւ նորընտիր Կ.-Պատրիարքը.

Զգեստաւորելէ յետոյ եպիսկոպոսները շրջանակ մը կազմելով եւ ծայրերէն բանելով ոսկէ հիւս կարմիր քօղլ՝ պարզեցին Տ. Պօղոս Ա. կմմանուէլեանի զլսուն վրայ, ապա մեստոսան եպիսկոպոսունք՝ իրենց աջ ձեռքերով զնաւածեւ գտազանը բոնելով յանձնեցին նորընտիր Պատրիարքին, եւ յետոյ կրկին իրենց տեղերը կանգնեցան. Համոդէսը, որ Երեք քառորդ ժամ տեւեց, վերջացած էր. Տ. Պօղոս կմմանուէլեան իջաւ սեղանէն եւ Տ. Պօնէթթի ու. Տ. Եփրեմի հետ ողջագուրուելէ յետոյ բազմեցաւ զամին ձախակողմը իրեն յատուկ գահը. Ապա բոլոր եպիսկոպոսունք եւ եկեղեցականք զոյգ զոյգ գալով, ձեռքը գտնուած Խաչը եւ աջը համբուրեցին:

Ապա Կ.-Պատրիարքը, զլուխն ունենալով Կաթուղիկոսական քովը, ոկսաւ Պատարազի. Իր քովը կը գտնուէին Խորայէլեան եւ Զէլէպեան եպիսկոպոսները, իսկ միւս եպիսկոպոսունք բազմած էին զամին մէջ իրմանց յատուկ աթոռները.

Պատարագի Աւետարանը կարդաց Տ. Պօղոս հալիսկ. Թէրզեան,  
իսկ վերաբերումը կատարեց Մալաթիոյ Խաչատուքեան եպիս-  
կոպոր. Ողջոյնի ժամանակ ալ բոլոր եպիսկոպոսունք զոյգ  
զոյգ ելան սեղանը համբռուրեցին, և ապա Տ. Պօղոս Ս. Էմ-  
մանուէլեանի հետ ողջագուրուեցան:

Երբ Պատարագը վերջացաւ, առաջուան պէս զարձեալ  
թափոր կազմուեցաւ, որոնց կը հետեւէր Տ. Պօղոս կմմանու-  
էլեան, այս անգամ զուխր խոյր ունենալով Եկեղեցւոյ բակը  
բազմութեամբ լեցուած էր եւ ոստիկաններ ու ոստիկան-զին-  
ուորներ բարեւի կեցած էին: Հոն թափորը կանդ առաւ, և  
Հապիս էֆ. Թուրքերէն բանախօսութեամբ մը բարեմաղթու-  
թիւններ ըրաւ վեհ. Սուլթանին համար, որուն «ամէն»ներով  
ձայնակցեցան բոլոր ներկաները: Թափորը ելաւ Ռոկեբերան  
Եկեղեցւոյ կից հիւրանոցը, ուր Տ. Պօղոս Պատրիարք եւ միւս  
եպիսկոպոսները իրենց զղեստները հանելէ յետոյ, հիւրանոցին  
մէջ կարգաւ նստան: Հոն ամէնէն առաջ չնորհաւորեց ի զի-  
մաց Գաղղիական դիսպան Պ. Քոնսպանի Պ. ուղ մօրդ նոր-  
ընտիր Պատրիարքը, որուն քոյլ իրեւ թարգման կը դանուէր  
թէ Եկեղեցւոյ եւ թէ հիւրանոցին մէջ Պալոյ Զուրի ընկե-  
րութեան ընդէ. քարտուղար Սիրուն էֆ.:

Տ. Պօղոս Կ. Պատրիարք խօսք առաւ եւ իտակերէն բա-  
նախօսութեամբ մը չնորհակալութիւն յայտնեց Տ. Պոնէթթիի  
իր ներկայութեան համար, որուն պատասխանեց Տ. Պոնէթթի  
նախ Իտակերէն եւ ապա Գաղղիերէն լեզուով, եւ իր չնորհա-  
ւորութիւնները եւ Լեւոն Ժ. ի օրհնութիւնը ու խնդակ-  
ցութիւնը յայտնեց հատիկ հատիկ եւ ուժգին արտասանուած  
բառերով: Ծափահարութեամբ ընդունուեցան այս խօսքերը,  
ուրկէ յետոյ Տ. Պօղոս Պատրիարք ներկայ հանդիսականաց  
դառնալով՝ Թուրքերէն ճառ մը արտասանեց: «Այս համսդիսա-  
ւոր պարագային մէջ, ըսաւ, Ձեզ ալ մի քանի խօսիլ  
կ'ուզեմ: Հասարակութեանս հոգեւոր եւ աշխարհական վար-  
չութիւնը ինձ յանձննեցիք, չնորհակալ եմ այս պատւոյն համար,  
եւ պէտք կը զգամ խոստովանելու թէ ինծմէ սպասուած գոր-  
ծը լիովին կտարելու համար պէտք ունիմ ժողովրդեան սրբ-  
տանուէր օժանդակութեան. ինչպէս ամէն զործ, նոյնպէս իմ  
պաշտօնս նպատակ մը ունի, առ որ պիտի ձգտին իմ բոլոր  
ջանքերս. կ'ապահովեմ ամէնքդ ալ որ պիտի աշխատիմ պահ-  
պաննելու հասարակութեան շահերը եւ զործադրել օրինաւոր

բաղձանքները, ցորչափ անոնք չեն հակառակիք պետութեան շահուց և եկեղեցւոյ նուրիրակոն սկզբանց»։ Այս յայտարարութիւնն ալ ծափերով և կեցցէներով ընդունուեցաւ։ Ապա Թուրքերէն բարեմազթական ճառ մը կարգաց Հապիս Էֆ., անկէ յետոյ հասարակութեանս դպրոցական սաներէն Պ. Յակով Պօյածեան անուն պատանի մը Յետոյ մկան հայերէն խօսքերը։ Նախ գրաբար նուռագ մը Ռւզուրիեան Վ.է., և ապա Խօսք Հ. Գարրիմէլ Մէնէվիշեանէ, որ ապահովեց նորրհատիր Պատրիարքը՝ թէ իր յայտարարութիւններովը միշտ պիտի վայելէ հասարակութեան եկեղեցական և աշխարհական զատուն աջակցութիւնը, և թէ իր խօսքերը ամենուն կողմէ գոհութեամբ ընդունուելով միշտ պիտի նպաստեն իր հօտը իր բոլորտիքը ունենալու և զայելելու անոր աշակցութիւնը։ Ի զիման և պիտի ապակոպոսաց՝ հայերէն լիգուաւ խօսեցաւ Կարմոյ տաշնորդ Տ. Կարապետ և պակ. Քչուրեան, որուն պատասխանեց Տ. Պօղոս Պատրիարք հայերէն լիդով, և եկեղեցական զատուն իրեն ըրած պատուոյն համար ջերմապէս չնորհակալ րլալով, իր հոգեւոր պաշտօնին մէջ անոնց միաբան գործակցութիւնը խնդրեց։

Եկեղեցւոյ շրջապատէն գուրս նուրագածուաց խումբ մը կեցած էր և Համբարիկի քայլերդը կը հնչեցնէր։

Երբ բանախոսութիւնները վերջացան, մեծարանքներ եղան բոլոր ներկաներուն, և այդ միջոցին հասարակութեան երեւելինները, Վարչչուկան ժողովոյ անդամները, Օրթաքէօյի և Սամաթիոյ Թաղ. Խորհրդոց անդամներէն և ժողովրդէն բազմաթիւ անձեր, եւն. իրենց չնորհաւորութիւնները յայտնեցին նորընտիր կ.-Պատրիարքին։

Քիչ մը հանգիստ առնելէ յետոյ, Տ. Պօղոս կ.-Պատրիարք ընկերակցութեամբ Տ. Պօնէթթիի և Տ. Եփրեմի և Խողիսկոս պաներու կառքերով Սագըզ Աղամի Պատրիարքարանը գնաց։



Ս. Գր. Լուսաւորչեան Ուսումնարանի երբեմն Սահ Պ.  
Ելուանդ Թօլայեան, որ փայլուն տպագայ կը խոստանայ եւ  
պաշտպանութեան կարօս է, յանուն իր աշակերտակիցներուն  
կ'երդէ հետեւեալն նորոյ Ամենապատիւ Պատրիարքիս ընտ-  
րութեան առթիւ :

## ԱՐԵՒԾ ԾԱԳԵՑԱԿԻ



Ազօտ լոյսն որ նշմարէի ասկէ առաջ՝  
Երանութիւն՝ փայլատակեց յանկարծ, ահա՝  
Հրավառ արեւն փայլուն, պայծառ, ուրախաղուարճ,  
Զարնենք մենք փող, ցնծանք, հրճուինք ուրեմն հիմա,  
Օ՛ն անդր, երգենք բնկե՛րք, երգն յաղթութեան,  
Աղաղակի՞նք ամէնքս մէկանց արդ՝ « Ովաննա՛յ » ,  
Կրկի՞ն կրկի՞ն փառաբանենք զԱյն միաձայն,

Անամայ կապոյտ երկնքին վրայ դանդաղաքայ  
Սրեւն ահա՝ յառաջանայ վեհ ու վըսեմ  
Առատորէն թափելով յար կեա՞նք պերճտիալ,  
Ո՛հ, դիտեցէ՛ք զայն, դիտեցէ՛ք պահ մը՝ խողրե՛մ.  
Զահի մը պէս լո՛յս բո՛ց սփոք նա անդաղար,  
Կը փառատնն իր ճաճանչներն մըթի՞ն խաւար.  
Ճառագայթներ կարմըրագեղ պճնեն դիթեր  
Ու կը փառի՛, կը հրավառի՛ երկնակամար.  
Սովորական չէ՞ ո՞չ արեւս այս լուսահեր:

Երքեղաշո՞ւք պայծտառագո՞յն, այս արեգակ  
Ի՞նչպէս արդեօք, ի՞նչպէս ընտրեց մեր հորիզոն.  
Անչուշտ Տէ՛րը դրբաւ, Դրթած Տէ՛րը զայն հոն  
Երախճանք առլու մեր ամէնուս, անհո՞ւն բախճանք:  
Ուրեմն ի՞նչպէս չը դրդրդենք զաշխարհ համայն,  
Աղօթքներով երկներն երկիր չը հընչեցնենք,  
Քերթող ռեսոր ի՞նչպէս չըլանք չի զառնանք մենք . . . .  
Քանի որ այդ արեւս կոչուի՛ ՄԱՆՈՒԵԼԵՍՆ:

— ԿՄՄԱՆՈՒԵԼԵԱՆ .

Անդորրի թող մեր սիրտը, հանգարտի մեր մրրկածուփ հոգին, գտա՞նք մենք մեր կաթողիկոսը, գտա՞նք մենք մեր Պատրիարքը,

Կաթողիկոսական ու Պատրիարքական Աթոռի բարձրացուցինք այնպիսի մէկն որ փառք ու պատիւ կը բերէ Հասարակութեանս Մենք ընտրեցինք այնպիսի Հայրապետ մը որ օժտուած է ամէն առաքինութիւններով :

Հայ-Կաթողիկէ հասարակութիւնը գտած է այլ եւս իր հոգեւոր Պետը, իր զեկազարն որ նախորդին կորուստը մոռցնել պիտի տայ, գտած է այլ եւս իր Հովիւը, որուն հովանաւորութեան տակ իրենց պատկանած Հասարակութիւնը պիտի ծաւալի՛, պիտի ընդլայնի՛, պիտի յառաջազիմէ՛: Շատ բաներ կը սպասէ անկէ, ու փառահ է թէ նա իր փայլուն յոյսերը լիովին պիտի իրագործէ, արդէն առաջուընէ զիտէ նա այն ամէն կէտերը որոնք յառաջդիմութեան պատճառ կ'ըլլան. պիտի կարգադրէ նա, պիտի աշխատի այն Հասարակութեան բարւոյն եւ օգտին որ իրեն յանձնուած է ամէն կերպով, խաղաղ ու մեղմ հոսանքի վրայէն պիտի սահեցնէ այն մակոյկը որուն զեկը իր ձեռքերուն մէջն է: Սակէ վերջ չենք յուսար որ ո՛ եւ է ամպ մթագնէ մեր երկինքը:

Ի՞նչ որ Ազարեան Կ-Պատրիարք սկսած էր ու չէր աւարտած՝ նորընտիր Կ-Պատրիարքն պիտի շարունակէ ու պիտի կատարելագործէ :

Հակառակ իր տարիքին՝ մեր նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքը կը կրէ սրտին ու հոգւոյն մէջ աշխատելու աննկարագրելի եռանդ: Գործունէութեան վա՛ռ արիւնը անդադար պիտի չըջի իր երակներուն մէջ :

ԿՄՄԱՆՈՒԵԼԵԱՆ սիրելի եղած է իր Առաջնորդութեան միջոցին թէ իր զիտութեամբ, թէ իր աշխուժութեամբ եւ թէ իր հեղահամբոյր բնաւորութեամբ :

Նորընտիր Պատրիարքն՝ Հայր պիտի ըլլայ մեր ամէնուս, իր զտաւկներուն զրայ զուրկուրացող բարի՛ զորովազո՛թ Հայր մը, որ ոչի՞նչ պիտի զլանայ իր սիրելիներէն :

Մենք շատ բաներ կը յուսանք եւ կը սպասենք իրմէ.  
Հասարակութիւնը գեռ շատ բանի կը կարօտի, անհրաժեշտ  
ու ստիլողական պէտքեր ունի :

Ահա՝ նոր ասպարէզ մը կը բացուի Գերեզանիկ Կաթու-  
ղիկոս-Պատրիարք Պօղոս Պետրոս էՄՄԱՆՈՒԵԼԵՍՆԻ, ուր  
պիտի կարենայ իր ձիրքելն ու կարողութիւններն աւելի եւս  
ցուցնել :

Մեր փորձառու Կաթողիկոսը քաջ տեղեակ է Աստուածա-  
բանութեան, Օքնազիառութեան, եւ զանազան լեզուներու:

Իր խոր հմտութիւնը շատ պիտի ծառայէ իրեն իր բարձր  
ծանր ու դժուարին պաշտօնին մէջ :

Ի սրտէ յաջողութիւն կը մաղթենք :



## ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ

### ՍԻՒՆՀՈԴՈՍԻՆ ՄԷՆ ՄԻ ԱՆԴԱՄՈՑ

### ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԲԱԳԻՔՆ

Ա. Աւետիս Արքիարեան տիտղոսաւոր Արքեպիսկոպոս  
Անարդաբայ եւ Կ. Պատրիարքական Փոխանորդ։ Նախնական  
ու առևմտ առած է բարեյիշատակ Հասուն ծիրանաւորին Պոլսոյ  
մէջ հաստատած կղերանոցն Աւաստ մն աւարտելու համար  
զրկուած է ի Հռովմ։ Ծննդեամբ Ակնցի է եւ գաւառներու  
մէջ կարեւոր պաշտօններ վարած։ Անպտ. 30 ին 1890 Խար-  
բերդի եպիսկոպոս ձեռնադրուեցաւ Ստեփանոս Պետրոս Ժ  
Ազարեան Պատրիարքէն։ Մայիս 20 ին 1898 Կ. Պատրիարքա-  
կան փոխանորդ բնտրուած է։ Ծանօթ է հայրէն, գաղղիերէն,  
իտալերէն լեզուներու Քառասուն եւ հինգամեայ։

Բ. Մելքոն Նազարեան, Արքեպիսկոպոս Մարտինի. Խօթանամնամեայն անցած, ձեռնատուն աշակերտ Զմիմառի Գրիգոր Պետրոս և Կաթողիկոսին. Միշտ առաքելութեանց մէջ ապրած՝ կաթողիկոսական Սթոռոյն իրաւանց ջերմ պաշտպան հանդիսացած է: Հայ, արար, թուրք եւ իտալ լեզուներու ծանօթ: Բայց կայ էր Ծերութեան պատճառու ներկայ սիւնհողոսէն:

Գ. Յովհան Քիւբէլեան Արքեպիսկոպոս բնիկ Տիարպէքիրցի. Զմմառեան Միաբանութենէն, 75 ամեայ ծերունի Ծանօթ է հին եւ նոր հայերենի, թուրքերենի, արաբերենի եւ իտալ լեզուին եւ պատճութեան: Հրատարակած է քանի մը թարգմանութիւններ հայ լեզուով:

Դ. Սահակ Հաճեան, Արքեպիսկոպոս Սեբաստիոյ, բնիկ Բրդնիկցի. Զմմառեան Միաբանութենէն: Ծնած է 1837 ապրիլ 2. քահանայացած է 1857ի ծաղկազարդին Գրիգոր Պետրոս և կաթողիկոսէն. եւ 1892 ապրիլ 12 ին Արքեպիսկոպոս ձեռնապրուած Սեբաստիոյ, ի Զմմառ կատարած է իր ուսումն. ծանօթ է հայերէն, թուրքերէն եւ իտալերէն լեզուներու: Ուսումնական տոհմային խնդրոց վրայ գրած է թերթերու մէջ:

Ե. Աւետիս Թիւրքեան, Արքեպիսկոպոս Հալեպի. Պերութիւ Պէյրութիախն զիւղաքաղաքին մէջ ծնած է 1845 սեպտ. 24 ին: Զմմառեան միաբանութեան անդամ: Պերութիւ մէջ 1871 նոյ. 25 ին ձեռնապրուած է քահանայ. 1890 նոյ. 16 ին Գերմանիկոյ վրայ Եպիսկոպոս ձեռնապրուած: Իր ուսումը Յիսուսեան կղերանոցին մէջ կատարած է ի Ղազիի: Եզիպտոս եւ Մարաշ առաջնորդական պաշտօն վարած է: Ծանօթ է հայերէն, արար, թուրք, իտալական, գաղղիական եւ անդիարէն լեզուներու:

Զ. Պօղոս Մարմարեան եպիսկոպոս Տրապիզոնի. բնիկ Տրապիզոնցի, ծնած է 1833 ի բարեկենդանին: Պօղոս Պեր Մարուշ նախաղահին կղերանոցին մէջ ուսումն առած է եւ 1857 ին քահանայ ձեռնապրուած: Առաքելական պաշտօնով շրջած է Տրապիզոնի վիճակին մէջ. 1877 ին Հասուն Միրա-

Նուռորէն Եպիսկոպոս ձեռնադրուած է հանգուցեալ Ազարեան  
Պատրիարքին հետո Ծանօթ է հայ, թուրք, իտալ և գաղղիա-  
կան լեզուներու, Աստուածաբանական և փիլիսոփայական  
անտափ քանի մը զրուածներ ունի:

Ե. Կարտապեա Քջուրեան, եպիսկոպոս Կարնոյ, բնիկ Էր-  
զրումցի, 1847 յուլիս 10 ին ծնած, և Պոլիս Գեր. Հասուն  
Պատրիարքին կղերանոցին մէջ սկսած է իր ուսումնի, ապա  
փոխսաղբուած ի Դագիբ, Յիսուսիսնոց կղերանոցն, և ապա  
Զմմառ Քահանայ ձեռնադրուած է Օրէանի մէջ 1873 մայիս  
26 ին, և 1890 նոյեմբ. 4 ին Կարնոյ եպիսկոպոս օծուած:

Ղ. Յարութիւն Ճամճեան, եպիսկոպոս Պրուսայի, բնիկ  
Կ. Պոլսեցի, ծնած ի Սամաթիս 1850 մարտ 20 ին Նտինտ-  
կան ուսումնի կատարած է հոս Գեր. Հասուն Պատրիարքին  
կղերանոցին մէջ, և յետոյ Հոռմայ հաւատասվիւու մողովոյ  
վարժարանին մէջ աւարտած է զայն և. ձեռնադրուած քահա-  
նայ Մշոյ եպիսկոպոս բնորսոցաւ 1887 հոկտ. 7 ին, և 1889  
յունիսին՝ Պրուսայի վիճակուոր անու անեցաւ Ծանօթ է հա-  
յրէն, թուրքերէն, իտալերէն, գաղղիերէն լեզուներու,

Ի. Պաւղոս Թերզեան, եպիսկոպոս Ատանայի, ծնած է ի  
Կուտինա 1855 օգոստ. 20 ին: Եպիսկոպոս ձեռնադրուած է  
1892 մայիս 1 ին: Թէաբէտ և Բրոբականտայի տշակերտ՝ այլ  
եպիսկոպոս ձեռնադրուելէն յետոյ Զմմառի միաբան զրուած է:  
Մայրէնի լեզուէն զատ քաջ ծանօթ է թրքերէնի, գաղղիերէնի  
և իտալերէնի:

Ժ. Ներսէս Ճնտոյեան, եպիսկոպոս Մշոյ. ծնած է Շիրակ  
զաւաոի Քառթարլու պարսկանուն զիւղին մէջ 1848 մայիս  
17 ին: Տղայութենէն ի վեր Մսիթարեան Միաբանութեան ա-  
շակերտած և անդամակցաց է, 1872 օգոստ. 15 ին քահանա-  
յական ձեռնադրութիւն ընդունած, 1892 Վարդավառին հան-  
գուցեալ Պատրիարքէն եպիսկոպոս ձեռնադրուած է. վերջին  
պառզն: Ծանօթ է հայ հին և նոր լեզուներու և զրաղի-  
տութեան, պատմութեան, իտալերէն և գաղղիերէն լեզունե-  
րու: Քանի մը պատմական հրատարակութիւններ ունի:

ԺԱ. Միքայել Խաչատրութեան. եպիսկոպոս Մելիտինոյ. ծնած է ի Խարբերդ 1844 ին. Վիրանտն կատարած է իր ուսումն, եւ 1866 ին քահանայ ձեռնազրուած. Ներկայ տարւոյ (1899) մայիս 2 ին եպիսկոպոսական ձեռնազրութիւն ընդունեցաւ Արհ. Արքիարեան Տեղապահէն. Ծանօթ է մայրենի եւ օտար լեզուներու.

ԺԲ. Ստեփան Իսրայելեան, եպիսկոպոս Խարբերդի, ծնած է ի Մուշ 1866 վետր. 5 ին ի Հռոմ կատարած է իր ուսումն եւ հոն քահանայ ձեռնազրուած 1890 նոյեմբ. 1 ին Եպիսկոպոս ձեռնազրուած է 1899 մայիս 2 ին, Արհ. Արքիարեան Տեղապահէն. Մայրենի լեզուէն զատ ծանօթ է իտալ, թուրք եւ գաղղիական լեզուներու.

ԺԳ. Անդրէաս Զէլէպեան, եպիսկոպոս Տիգրանակերտի, ծնած է նոյն քաղաքին մէջ 1848 սեպտ. 8 ին. Հռոմայ մէջ կատարած է իր ուսումը. քահանայացած է ի Մէրտին 1872 ապրիլ 21 ին. Եպիսկոպոս ընտրուած եւ ձեռնազրուած է 1899 մայիս 2 ին Արհ. Արքիարեան Տեղապահէն. Ծանօթ է թուրք, արաբ եւ իտալական լեզուներու :



## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

- 1 Հայ Կարուղիկէ հասարակութիւն .
- 2 Ընտրութիւն Պօղոս Պետրոս ԺՈ. Կարողիկոսի ,
- 3 Պատրիարքական Ընտրութեան մասնակցող Սինհիդրունն մեն մի անդանոց համառօտ նկարագիրն .

ՊԱՏԿԵՐԻ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան,  
Գաւառաց եւ օտար երկիրներու համար  
թղրատարի ծախքն ի միասին հաշուելով 50 . . .

## Խրաքանչիշը թիշ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատանն է ի Յերս , Եկշիլ փողոց  
թիւ 1 , ուր պետք է դիմուլ բաժանորդագրութեան եւ թերթին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց հանար :

## RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 4

مـارـف نـظـارـت جـلـيلـه سـنـك رـخـصـتـيـله طـبـع اوـلـمـشـدر